

ԼԵԶՈՒՄԳԻՑԱԿԱՆ

ՀԱՅԵՐԼԻՆ ՆՈՐ ԲԱ.ՌԵՐ

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԹՂ.ԹԵՐՈՒԻՆ ՄԷջ

(ապ. Աղեքսանդրապէլ 1910)

(Եար. տես Բազմ. 1924, էջ 864)

28. Էլիոսական «արեգակնային» բազմացուցանեն բուժ վիճակելոց երանաւետական գասու ըստ Լիլիոսական երրորդ լոյսդ կամ Որովդէական հեղութե (էջ 16). — Մեր բառին զէմ ուրիշ ձեռագիր մը ունի իշխանական, և կոստանեան՝ էջ 330 կը կարծէ որ ասիկա՞ Լիլիոսական բառին թարգմանութիւնն ըլլայ. Բայց խօսքը հու ուղղուած է Գետրոս Գետաղարձ կաթուզիոսին, որով «Ժշխանական» անյարմար կու գայ: Ըստ իս պարզապէս յն. դիաօս «արեգակ» բառն է կը նշանակէ «արեգակնային»:

29. Թիւմոնիոր «ատաճար». Վկայութիւնը տես սփորդել բարին տակ. ձեռագիրներն ունին բնամայ փառաւեցին, բնամոյինքն բնամայինքն որ սխալ զրչութիւն մ'է, իբր ուղիղ մացուած է բնազրին մէջ, մինչդեռ պէտք էր զնել բնամոնիր < յն. Թօսրոֆօրոն «ատաճար», որ մէկ անզամ ալ գործածուած է Անկունզասի մէջ բնամոնիորոն ձեւով (տես Տաշեան, Das Leben und die Szenenzen der Phil. Secundus, Wien 1895, էջ 27):

30. Թիւմոնիոյի «ուսումնասիրել». Եւ այսորիկ յորնատեսակ և յանհատսն վարին, եթէ մանրամասնաքար թևախոլեցիս (էջ 113. այլ ձ. Թիւմոնիցնիս, որ թիւմուս աւելի ընտրելի է), Այլուր Մազիստրոս կը գործածէ թևակիսուրին «ուսումնասիրութիւն» (էջ 206): Մազիստրոսի այս թուղթն ալ Հանձէսի մէջ (1892, էջ 167 թ) նոյն սեղն ունի թևակիսուցիս:

31. Թղորեակ, անստոյք բառ. գործածական է բժշկական հատուածի մը մէջ,

Մազիստրոս թուելով հազարին օգուտներ՝ կ'աւելցնէ. «Ճնուցանէ ալիւն յստակ և ուղղոյն գաղափար գոլոցեաց թղորեակն պոյ» (էջ 96), այլ ձ. ունի րդորեակն պոյսյ. վերջին պոյ մեր գործածուած է նաև էջ 126. Եւ յարմարեալ ընդ այն եւ ակն իիթ պոյ որք դրակնեն, տայր Պոռկէեայ (այլ ձ. և սակա խիժպոյ որթ զոր ակնէ): Դժբախտարար այս հատուածն ալ ինանգարուած է, խօսքը Պակլէսի մասին է, որ կ'ուզէր զայլի աշք մը փակցնել ճակտին մոմով՝ բնաւ ըռուն չունենալու համար. և ասոր համար ինդորեր է քաջ որսորդէ մը՝ որ իրեն զայլի աշք մը բերէ: Աւզէսը կաշառեր է որսորդը, որպէս զի զայլի աշքի տեղ արջի աշք մը տայ: Այս աշքին սեսեր են (յարմարեալ) պուտի (բայս է): Խէժ և որթ զրբակն (՞):

32. Խմարակեալ «կապուզ». Ջւպրծոտ և խմարակեալ ողորկատեսիլ ապակատարազ (էջ 236): Քովը զրուած համազօր բառերէ և ձեւի նմանութիւնն իննանց հետեւցնել թէ նոյն է յն. բալոծ «կապուզ, մեղմ, հաճելի, ընթոյշ» բառին հետ:

33. Խորատական, անստոյք բառ. գործածուած է շատ մութ ոտանաւորի մը մէջ (էջ 236): Բարայական պայցար պարսի իւրատական անապարեալ, կընայ ուղղուիլ խրատական:

34. Լալաւարթիւն «պապաչութե». տես արխոնորել:

35. Լիզոն. արդեօց յն. լուցօս «ուորէ պապէ» բառն է. Վկայութիւնը տես սփորդի:

36. Խաղոնիք «խորամանկութիւն»: Առեալ զզօրս Մարաց չզաւ ի վերայ Գոհականաց և ազգեալ ի ծածուկ պատրաստէ զնոսա յեզր անձուկ ձորակին և յայսպիսի խաղոնիք ծպտեալ և ի ծերպս անձաւին մուծանէր և նշանակի արարեալ, զոր յառաջ զգուշացուցեալ էր, արկանէր զնոսա ի սատակութե (էջ 229): — Պատառութիւնը հետեւեալն է, Բաւարդանը Վարրակէսին զօրք կ'առնէ Գոհականներուն զէմ կոռւելու համար. բայց ասոնց հետ զաղոնի պայման կապելով՝ Վարրակէսի զօրքը նեղ

ծորի մը մէջ կը ձգէ և բոլորն ալ կոտորել
կու տայ:

37. Խանձա «ածուփի կտոր»։ Հազիւ
հազ ի տոչորեալս հասաք խանձառ, զի
ստուգապէս ըստ անուանս մեց թուի թէ
եղեալ խանձառ յաւէտ տոչորմամբ (էջ
70)։ — կը նկարագրէ ամանային ճամ-
բորդութիւն մը, երբ սաստիկ տացէն նե-
ցուած ու խաղուած՝ հասեր են խանձառ
գիւղը։ Հու բառախաղ մը կ'ընէ. մենց
ալ զիւղին անունին համեմատ խանձառ
դարձանց, կ'ըսէ։ Բառս կը գտնեմ նոր
գաւառականներուն մէջ խանզար «ածուփի
կտոր, մճիր» մեռվ և անշուշտ խանձ ար-
մատէն է։

38. Խանձեցուցանել «հրապուրել, որ-
սաւ»։ Թողից և զՊիայն, որ զձկունսն
զինի իւր խանձեցուցեալ նմա (էջ 206)։
Սակա երածշտացն է բառս այնոցիկ, որք
մերկ (լոկ) երգով զձկունսն խանձացու-
ցանին և զծառս կաղնսն ուր և կամէին
փոփոխէն (էջ 123)։ — կը պատկանի
խանձ «Կեր որոյ, խայծ» արմատին։

39. Խարք, անստոյդ բառ, երկու ան-
գամ գործածուած է ՀԳ համակին մէջ,
որ Մագիստրոս կ'ուզգէ Գագիկ Բ. թա-
գաւորին։ Ոչ զիւես, զի համրեցից այս-
քան ժամանակ. զիս համալուծ առնես
որդույդ խեղկեալ խարքի . . . ի խարքի
որդույդ ի գանգատ զնա (էջ 212-3)։
Կոստանեան այս բառը յատուկ անուն
համրելով՝ զիւտառով կը զրէ և էջ
337ա անուանց ցանկին մէջ կը զնէ ուղ։
Խարքի մեռվ, ՆՀԲ հասարակ անուն կը
համարէ, թէեւ կը կասկածի որ յատուկ
անուն ըլլայ. «Խարք, կարծի նոյն ընդ
խարբանդակ, ուսող խօսդ, եթէ չիցէ յա-
տուկ անուն»։ Զախջախեան կը մեկնէ
«անիրաւ, անզգամ, խառնակեցիկ», իսկ
Առա. երկուրին տուած նշանակու-
թիւնները կը միացնէ։ Մեզի համար զը-
ժուար է ստուգել թէ ասոնցմէ՞ որին է
ստոյգ։ Գագիկ Բ-ի որդիններուն անունները
աւանդուած չեն. ինձ ծանօթ է միայն
երէց որդին թովհաննէմ՝ որ փեսայացաւ
Անիի յոյն դրսին և յետոյ Վրաստան ու

Պոլսի զնաց, ուր և մեռաւ (տես Ռւահ.
էջ 220 և Վրդ. պտմ. կ)։ Բայց խարք
անուն կայ, մէկ անգամ յիշուած կը զըս-
նեմ այս անունը սեռ. խարքի ձեռվ. ա-
սիկա Սակոփ որդին էր և իր եղայլյներուն
հետ Շոռոթ գիւղը նուիրեց Տաթիկի վան-
քին՝ 1026 թուին (տես Օրբել. Աթ)։ Կը
սիմակի կոստանեան՝ բատին ուղղականը
զնելով խարիք. ասով անշուշտ բառս կ'ու-
զէ կցել արար. gharrîb ձերն հետ, որմէ
ծագած է հայոց մէջ Ղարիք, խարիք յա-
տուկ անոնց. բայց Ժիկ գարուն արար.
Ժիկ ձայնը չէր կընար ի արտասանուիլ.
ասիկա նոր ժամանակի երկոյթ է և այն
ալ յատուկ է միայն Պոլսոյ, նոր-Նախի-
շեանի և Արեմեան Փոքր-Ասիոյ հայոց
բարբառներուն։ Ըստ իս բառին ուղղա-
կանը խարք է և ծանօթ խարք և սուր,
թուր և զոյականին յառաջացած է, ինչ-
պէս որ իրօք ալ ունինք Ասոր յատուկ
անունը։

Միւս կողմէ խարք կընայ զէշ իմաստով
ածական մ'ըլլալ. ասոր հետ հմմտ, ա-
րար. չարի «կրօնիք և ազգութեան դէմ
խոռովութիւն հանող. Զ. թերութիւն, պա-
կասութիւն, չարի «զողութիւն ընել» (տես
Գամուսի թրբ. Թրգմ. Ա. 118) և մանա-
ւանդ վրաց, խարքի «ազահ, անկուշտ»։
Կը սիմակի Մառ, Քերակ. հին հայ. էջ
265 վրաց. խարքի բառը փոխառեալ զնե-
լով հայ գւռ. * խարք (իրը հարքած) են-
թազրեալ ձեւ մը՝ իմաստի զոյզն փոփո-
խութեամբ։ Ո՞չ հյ. խարք և ոչ հարք
կընան տալ վրաց. խարքի, որուն հարա-
զատ ներկայացուցիչն է Հյ. խարք։

Այս երկնտրանքին մէջ մէկ ապահով
ելք կայ. ասիկա է խարբորին «անիրա-
ւութիւն, անառակութիւն» բառը՝ զոր կը
յիշն Զախջախեան և առձեռն բառարան-
ները. Այս բառը չունի ՆՀԲ. ես ևս տա-
կաւին պատահած չեմ հայ մատենազրու-
թեան մէջ. բայց եթէ իրօք զոյութիւն
ունի՝ կը լուծէ խնդիրը և խարք ենթա-
զրեալ յատուկ անունը կը դառնայ հա-
սարակ ածական։

(Ճարութակելի)

Հ. Անանյան